

ըեն Ճանաչմանն համսելու համար : Տարակոյս չկայ որ Պղատոն ոչ գիտցեր է և ոչ բացատրեր է գաղափարին ամէն կատարելութիւնները, բայց գոնէ իմացեր է թէ պէտք է որ յաւիտենական յարացոյց մը գտնուի այս եղծանելի աշխարհիս . ասոր վրայ է Պղատոնի փառքը, և ասով է որ իր փիլիսոփայութիւնը բարձր աստիճան մը գրաւեր է և դեռ կը գրաւէ :

### ՄԱՆՐԱՎԵՊ

Բարոտն Առաջա քաղաքի : (Ցես Կրես 315)

#### Զինուրականը

Ի՞նանկ է նէ, ով թշուառ մարդ, թէ հոգւոյ և թէ մարմնոյ ամէն վիշտերը միանգամայն կը քաշես :

#### Բարոտն

Ո՞արմնոյ վիշտերը այնչափ անգութեն :

#### Զինուրականը

Ուրեմն կը թողուն զքեզ երբեմն հանգարտ :

#### Բարոտն

Ի՞մէն ամիս կ'աւելնան ու կը պակսին լուսնին ընթացքին հետ : Խրբոր լուսինը կը սկսի երենալ, ընդհանրապէս աւելի գէշ եմ. ետքը հիւանդութիւնս կը թէ թենայ, և կարծես թէ բնութիւնը կը փոխէ . մորթս կը չորնայ ու կը ձերմընէ, և ալ զքեթէ հիւանդութիւնս չեմ զգար . բայց միշտ տանելի կ'ըլլար՝ թէ որ ահաւոր արթնութիւններ չպատճառէր ինձի :

#### Զինուրականը

Ի՞նչ, քոն ալ չունիս :

#### Բարոտն

Վ՛չ, պարոն, արթնութիւնը, արթնութիւնը : Դու չես կրնար երեւակայել թէ որ կը ամուսնու մարդ մը կ'անցընէ առանց ամեննեին աչքերը գոցելու, միտքը սևեռած իր ահաւոր վիճակին և յուսահատ ապառնիի մը վրայ : Չէ, չէ . ոչ ոք կրնայ ըմբռնել զայն : Արչափ որ գիշերը առաջ երթայ, այնչափ նեղութիւնս կ'աւելնայ . և երբոր լմբնալու կը մօտենայ, սաստիկ այլայլութենէս չեմ գիտեր թէ ինչ կ'ըլլամ. մտածութիւններս կը շփոթին, և արտաքոյ կարգի զգացմունք մը կը զգամ վրաս՝ որ բաց ՚ի այս տիսուր վայրկեաններին ուրիշ ժամանակ ծանօթ չէ ինչ ծի : Ո՞երթ կարծես թէ անդիմագարձոյք մը անյատակ անդունդի մը մէջ կը թաւալէ զիս . մերթ սև բծեր կը տեսնամ աչքերուս առջեւ, և մինչդեռ կը դիտեմ ես զանոնք՝ փայլակի արագութեամբ խաչաձև կտրելով զիրար կ'երկննան, և քանի որ ինձի կը մօտիկնան հաստընալով՝ կը դառնան կ'ըլլան լեռներ և իրենց ծանրութեամբը կը ձընշեն զիս : Ուրիշ անգամներ ալ կը տեսնամ որ ամսկեր կ'ելլան երկրէս ու չորս կողմն կը պատեն, և ալեւաց պէս ուռելով ու իրարու վրայ դիզուելով՝ կը սպառնան կլլելու զիս . և երբոր կ'ուզեմանկողնէս ելլալ այս գաղափարները փարատելու համար, կարծես թէ անյաղթելի կապանքներով կը կապուիմ ու տեղէս չեմ կրնար շարժիլ : Ուերես կարծես որ երազ են այս ըստածներս . բայց անանկ չէ, ես ան վայրկեաններուն արթուն եմ : Ի՞նդաղար նոյն առարկանները կը տեսնամ, և այս սարսափին որ կը զգամ՝ ուրիշ ամէն նեղութիւններէս աւելի ծանը է :

#### Զինուրականը

Արնայ ըլլալ որ ջերմ կու գայ վրադ այս ահաւոր արթնութեանց միջոցը,

և անիկայ է անշուշտ որ ցնորման մէջ  
կը ձգէ զքեզ :

Բորտոր

**Ա**վ կարծես որ կրնայ ջերմէ առաջ  
գալ առ բանս : Ա՛յ, շատ կը փափագէի  
որ ըսածդ իրաւ ըլլար : Եա ինչուան  
հիմա կը վախնայի թէ ըլլայ որ այս  
տեսիլքները խենթութեան նշան մը  
ըլլան , և կը խոստովանիմ որ իրաւցընէ  
այս վախը սաստիկ կը խոռովէր զիս :  
Ուր էր թէ տենդն ըլլար ասոր պատ-  
ճառը :

Զինուրականը

**Ա**յրտս շատ կը շարժես : Ամենեին  
չէի կրնար երեւակայել մտքիս մէջ քու-  
ունեցած վիճակիդ նման վիճակ մը :  
Բայց կարծեմ թէ քանի որ քոյրդ ողջ  
էր՝ այսչափ տիսուր ըլլալու չէր վիճակդ :

Բորտոր

**Ա**ստուած միայն գիտէ քրոջս մա-  
շուան կորուստին մեծութիր : — Բայց  
չես վախնար ամենեին ինծի այսչափ  
մօտ կենալու : Այստէ հոս , սա քարին  
վրայ . ես տերեներուն ետեւ կը քա-  
շուիմ , և առանց մէկզմէկ տեսնալու կը  
խօսակցինք իրարու հետ :

Զինուրականը

**Ի**նչու համար : Չէ , պիտի չէեռա-  
նաս ինծմէ . քովս նատէ : ( Այ որ ըսաւ ,  
առանց գիտման ձանապարհորդը ձեռքն  
երկնցուց Բարոտին ձեռքը բռնելու հա-  
մար , բայց անիկայ աշխուժութեամբ  
մը թողչտուաւ : )

Բորտոր

**Ա**նիսոչեմ . կ'ուզէիր ձեռքս բռնել :

Զինուրականը

**Ա**յս , մէծ սիրով կ'ուզէի սխմել  
զայն :

Բորտոր

**Ա**յս առաջին անգամը պիտի ըլլար  
որ այս երջանկութիւնն ունենայի . ոչ  
ոք երբէք սխմած է իմ ձեռքս :

Զինուրականը

**Ի**՞նչ . բաց 'ի այս ըսած քրոջմէդ ,  
չես ունեցած ամենեին բարեկամու-  
թեան կապ մը , քու նմաններէդ մէկէն  
ամենեին չես սիրուած :

Բորտոր

**Ա**յրանի մարդկութեան , որ ես ալ  
նման չունիմ երկրիս վրայ :

Զինուրականը

**Ա**վ գողացընես զիս :

Բորտոր

**Ա**երէ , ո գորովագութ օտարական .  
գիտես որ թշուառ մարդիկ կ'ախորժին  
իրենց վիշտերուն վրայ խօսիլ :

Զինուրականը

**Ա**յօսէ , իյօսէ , ով հետաքրքրական  
մարդ : Այու ըսիր ինծի թէ քոյր մը ու-  
նէիր ատենօք որ քեզի հետ կ'ապրէր ,  
և քիչ մը կը գիւրացընէր քեզի քու տա-  
ռապանքներդ :

Բորտոր

**Ա**րմավ միայն կապուած էի մարդ-  
կանց հետ : Աստուած ուզեց այս կապը  
խորտակել և առանձնացած ու միայնակ  
թողուլ զիս աշխարհիս մէջ տեղը : Ար  
հոգին արժանաւոր էր երկնից՝ ուր կը  
հանգչի , և իր օրինակովը դէմկը զնէի  
այն վհատութեան , որ իր մահուընէն  
ետքը ստէալ կը ճիմէ զիս : Եւ սակայն  
մէնք չէինք ապրեր այն հեշտավի մտեր-  
մութեամբն որն որ ես կ'ըմբռնեմ , և

որն որ պէտք էր միացընէր իրարու հետ զթշուառ բարեկամն : Ա՝ էր հիւանդութեան տեսակը կը զրկէր զմեզ այս մը խիթարութենէն : Այն իսկ ան ատենն ալ որ իրարու կը մօտենայինք աղօթելու համար , երկուքնիս ալ կը զգուշանայինք իրարու նայելէն , վախնալով որ ըլլայ թէ մեր հիւանդութեան տեսարանը շիոթէ մեր մտածութիւնները , և երկինք հայելով միայն կը միանային մեր նայուածքները : Ա՝ զօթքներէն ետքը՝ քոյրս սովորաբար իր խղիկը կը քաշուէր կամպարտիզին ծայրն եղող կաղնիներուն տակ , և գրեթէ միշտ իրարմէ զատուած կ'ապրէինք :

### Զինուորականը

Ի՞այց ինչո՞ւ համար այսպիսի բռնութեան տակ ձգեցիք ինքզինքնիդ :

### Բորոտը

Այրբոր քոյրս այն փոխադրական հիւանդութեամբ բռնուեցաւ՝ որուն զոհ եղած է բոլոր իմ ազգատոհմն , և եկաւ իմ առանձնութեանս մասնակից ըլլալու , զիրար ամեննեին չէինք տեսած . սարսափ եկաւ իրեն վրայ՝ երբ առաջին անգամն որ տեսաւ զիս : Ա՝ մինալով որ զինքը կը վշտացընեմ , և առաւել ևս վախնալով որ իր հիւանդութիւնը կը զայրացընեմիրեն մօտենալովս , բռնադատեցայ ես այս կերպ տիսուր կեանք վարելու : Ի՞որոտութիւնն իր կուրծքը միայն ապականեր էր , և ես դեռ կը յուսայի իր բժշկութիւնը տեսնելու : Այս տեսնաս սա ձողահիւս վանդակներուն մնացորդն որ երեսէ ձգեր եմ . հոն վերէն վար կարգ մը հուտպաններ կային , զորոնք ես ինամքով կը հոգայի և որոնք պարտէզը երկու մաս կը բաժնէին : Այրկու կողմերէն ալ ես մէյմէկ պղտի ձամքայ շինած էի , որուն երկայնութեան վրայ կրնայինք մենք ժուռ գալ և մէկմէկու համար իրարու շատ զատուած մ' ալ կրնայ քեզի զաղափար մը տալ իր առ իս ու-

### Զինուորականը

Արսե՞ս ուրեմն որ երկինք կ'ախորդէր թունաւորել այն տիսուր վայելքներն որ թոյլ տուած էր ձեզի :

### Բորոտը

Ի՞այց գոնէ մինակուկ չէի ան ատեն . քրոջս ներկայութեամբը այս միայնարանը կենդանացած էր : Ամ միայնութեանս մէջ իր ոտից քայլերուն ձայնը կը լսէի : Այրբոր արշալուսոյն կու գայի աղօթելու այս ծառերուն տակ , աշտարակին դուռը կամացուկ մը կը բացուէր , և քրոջս ձայնը անզգալի կերպով մը կը միանար ձայնիս հետ : Արիկուան՝ երբոր կ'ոռողեի պարտէզս , ինքը ժուռ կու գար արելը մտնելու ժամանակը՝ հոս , այս տեղը ուր ես հիմա քեզի հետ կը խօսիմ , և ես կը տեսնայի իր ստուերն որ կ'անցնէր ու կ'անցնէր ծաղիկներուս վրայէն : Այն իսկ ան ատենն ալ որ ես զննքը չէի տեսներ , ամէն տեղ իր ներկայութեան հետքերը կը գտնէի : Հիմա ալ ձամբուս վրայ չեմ հանդիսկիր տերեւաթափ ծաղիկ մը , կամ թուփերու ձիւղեր՝ որոնք իրեն քալելու ատեն ձեռքէն վար կ'իմային . ես մինակ եմ . ալ ոչ շարժմունք մը և ոչ կենդանութիւն մը կայ չորս կողմն , և այն ձամբան որ իր սիրած անտառիկը կը տանէր՝ խոտերուն տակ աներեւութանալու վրայ է : Այսանց ցուցընելու թէ կը հոգայ վրաս՝ միշտ ուշագրութիւն կ'ընէր իմանալու այն բաներն որ կը նային ինծի ախորժելի գալ : Այրբոր խուցս կը մտնայի , երբեմն յանկարձակի կու գայի թաղարովնոր ծաղիկներ զտնալով , կամ աղուոր պտուղ մը որ ինքն իր ձեռքովը գարմանած էր : Աս չէի համարձակէր նոյն ծառայութիւններն ընելու իրեն , և ինչուան աղաւեր էի ալ իրեն որ ոչ երբեք խուցս մտնայ . բայց ովկ կրնայ չափ դնել քրոջ մը սիրոյն : Այս միայն գիպուած մ' ալ կրնայ քեզի զաղափար մը տալ իր առ իս ու-

նեցած խանդաղատանացը : Պահեր մը անպատմելի ցաւովք տանջուելով՝ արագ արագ կը քալէի խղիկիս մէջ : Իռուաջ գացեր էր գիշերը՝ երբոր վայրկեան մը նստայ հանգչելու համար . մէյ մ' ալ թեթև ձայն մը լսեցի խուցիս դրանն առջւ : Ո՞ստեցայ , ականջ դրի . ոչ , մեծ եղաւ զարմանքս . քոյրս դուրսը զրանս սեմոցը վրայ կ'աղօթէր : Խսեր էր իմհեծութիւններս . և թէ պէտ կը վախնար որ զիս անհանգիստ կ'ընէ , բայց եկեր էր՝ որպէս զի թէ որ հարկ ըլլայ կարենայ օգնութիւն ընել ինծի : Տեսայ որ ցած ձայնով Ողբիտա ինչ Աստուած կը զուրցէր . ան ատեն ես ալ դրան առջև ծունկ չոքեցայ , և առանց ընդհատելու զինքը՝ մտքովս իրեն հետ կը զուրցէի նայն աղօթքը : Ի՞չքերս լի էին արտասուօք . որո՞ւն սիրով կրնար դիմանալ այսպիսի սիրոյ մը : Երբոր ինծի անանկ երեցաւ որ աղօթքը լմբնցուց , “Ո՞նա խաղաղութեամբ , քոյր իմ , ցած ձայնով ըսի իրեն , մնա խաղաղութեամբ , խուցդ քաշուէ , քիչ մը աւելի աղէկ կը զգամզիս . Ի՞ստուած օրհնէ զքեզ ու քու գիթութեանդ վարձքը տայ „ : Եշաւ գնաց լուութեամբ , և անշուշտ իր աղօթքը ընդունելի եղաւ , որովհետեւ քանի մը ժամ վերջապէս հանգիստ քուն եղայ :

### Զինուրականը

Ո՞գիտէ ո՞րչափ տիսուր երեցած պիտի ըլլան քեզի՝ սիրելի քրոջդ մահուընէն ետքը առջի օրերը :

### Բորտոր

Եշկայն միջոց տեսակ մը ապշութենէջմնացի , որ վրաս կարողութիւն չթողուց թշուառութեանս մեծութիւնն զգալու . երբոր հուսկ ուրեմն ես ինծի եկայ , և վիճակս ըմբռնեցի , գրեթէ խելքս զլիսէս թռաւ : Ի՞յդ ժամանակը միշտ կրկնակի տիսուր պիտի ըլլայ ինծի համար . որովհետեւ միտքս կը բերէ իմ մեծագոյն թշուառութիւնս , և այն ոճին որ անոր հետեանքն եղաւ :

### Զինուրականը

Ո՞չիր . ես չեմ կրնար յանցանք գոր. ծելու ընդունակ սեպել զքեզ :

### Բորտոր

Ճշմարիտ է ըսածս , և գիտեմ թէ կենացս այս միջոցին պատմութիւնն որ ընելու ըլլամ քեզի՝ համարմունքդ շատ պիտոր պակսի վրայէս . բայց ես չեմ ուզեր լաւագոյն ցուցընել զիս քան ինչ որ եմ , և թերեւս զիս սպախարակելով ալ հանդերձ ցաւիս վրաս : Ի՞րդէն քանի մը անգամ մաղձոտութեանս բռնած ժամանակը՝ փափագ մը զգացեր էի ինք զինքս զրկելու ՚ի կենաց , սակայն Ի՞ստուծոյ վախը միշտ մերժել տուեր էր ինծի զայն . և ահա թեթև և անտարբեր կարծուած պարագայով մը քիչ մընաց որ յաւիտեան անձս պիտի կորսընցընէի : ՚որ վիշտ մըն ալ ունեցայ . քանի մը տարիէ ՚ի վեր պղտի շուն մը ունեցեր էինք . քոյրս սիրեր էր զան , և կը խոստովանիմ որ քրոջս մահուընէն ետքը՝ աս խեղձ կենդանին ինծի համար Ճշմարիտ միթթարութիւն մըն էր :

Ի՞նչուշտ իր տգեղութեանը պատճառաւն էր որ իրեն ապաւէն ընտրեր էր մեր ընակարանը : Ո՞արդ մը չկար որ վորնտած ըլլար զան . ՚ի վերայ այսր ամենայնի Ռորոտին տանն համար գանձ մըն էր : Վոյրս ՚ի նշան երախտագիտութեան այն երախտեայն համար՝ որով Ի՞ստուած հաձեր էր չնորհելու մեզի այսպիսի բարեկամ մը , հրաշք անուաներ էր զցունը . և իր անունը , որ իր տգեղութեանը հետ չէր համաձայներ , ու իր շարունակեալ զըւարթութիւնը՝ ստէպ մուցընել տուեր էին մեզի մեր վիշտերը : Ո՞ւ և մեծապէս ինամեք կը տանէի վրան , բայց երբեմն զուրս կը փախչէր , և ամենեին մաքէս չեր անցած որ ասիկայ կրնար մէկու մը վնասակար ըլլալ : Ո՞ակայն քաղքին բնակիչներէն ոմանք վախցան որ կենդանին կրնար իմհիւանդութես

սերմունքը ձգել իրենց մէջ . որոշեցին գանգատելու հրամանատար ատենակալին , ուսկից հրաման ելաւ որ նոյն վայրկենին շունս սպաննուի : || Եկէն զինուորներ քանի մը քաղաքացւոց հետ եկան բնակարանս այս անգութ հրամանն 'ի գործ դնելու համար : | Ամ առջևս վզէն չուան մը անցուցին ու սկսան քաշքըշել : | Երբոր պարտիզիս դրանն առջև հասաւ , չկրցայ համբերել ու անգամ մ' ալ նայեցայ իրեն . տեսայ որ ացուրներն ինծի դարձուց ու օգնութիւն կը խնդրէր ինծմէ զուր տեղը : || Ուզէին Ծորա գետին մէջ խղդել զինքը . բայց խառնիձաղանձն , որ դուրսը կը սպասէր անոր , քարի հարուածներով սպաննեց զանիկայ : | Սեցի իրեն աղաղակները , և աւելի մեռած քան թէ կենդանի մտայ աշտարակս . ծունկերս դողալէն չէին կրնար ոտքի վրայ բռնել զիս . նետուեցայ անկողնիս վրայ այնպիսի վիճակի մը մէջ՝ որ անկարելի է ստորագրելը : || աստիկ ցաւէս այս արդար , բայց խիստ հրամանը՝ բարբարոսական , վայրագ ու անօգուտ սեպեցի . և թէպէտ այսօրուան օրս կ'ամը չնամ այն զգացման վրայ՝ որ ան ատեն կը բորբոքէր զիս , բայց գեռ չեմ կրնար պաղ արիւնով մտածել անոր վրայ : | Առլոր օրը խիստ մեծ այլայլութեան մէջ անցուցի : || Այդ շունը վերջին կենդանի արարածն էր որ ինծմէ յափշտակեր վերուցեր էին , և այս նոր հարուածը սըրտիս բոլոր վերքերը նորէն բացեր էր :

|| Այսպիսի հանգամանաց մէջ էի , երբոր նոյն օրը արևուն մսնալու ատենները՝ եկայ նստելու հոս , սա քարին վրայ ուր հիմա դու նստած ես : | Երբ իմ վիճակիս խեղծութեանը վրայ կը մտածէի , հոն վարը՝ դէպ 'ի այն երկու ծառերն որ վանդակահիւս ցանկին ծայրն են՝ տեսայ երկու երիտասարդ ամուսինք , որ գեռ նոր կարգուած էին : || արդագետնին մէջէն ձամբուն երկայնութեանը վրայ առաջ եկան , և քովէս անցան : || յն հեշտալի անդորրութիւն մը որ կու տայ ստոյգ երջանկութիւն մը՝ տպաւորուած էր անսնց գեղեցիկ կեր .

պարանացը վրայ . թե թեփ անցուցած ծանր ծանր կը քալէին : | Յանկարծ տեսայ որ կանկ առին . երիտասարդ կինը խոնարհեցուց գլուխը իր ամուսնոյն գրկին վրայ , ոյն որ եռանդեամբ իր թեւերուն մէջ սխմեց զինքը : || Մլեցաւ սիրտս . և խոստովանիմ քեզի որ նախանձը սողոսկեցաւ սրտիս մէջ այն առաջին անգամ . ոչ երբէք երջանկութեան գաղափարը ան աստիճանի ազդուութեամբ նկարուած էր առջևս : || Հքովս անոնց հետ ընկերեցի ինչուան մարգագետնին ծայրը , և մինչդեռ ծառերու մէջ մտնելով կը հեռանային ազքիս առջևէն , ուրախութեան աղաղակներ ականջս հնչեցին . իրենց ազգատոհմներն էին որ միատեղ անոնց ընդ առաջ կու գային : | Երունիք , կանայք և տղայք անոնց չորս կազմը կը շարուէին . ուրախութեան ձայներուն արձագանգները կը լսէի . կը տեսնայի ծառերուն մէջ անոնց զգեստներուն գունոցը փայլփըլիլը , և այս անձանց ամբողջ կոյտը երջանկութեան ամպով մը բոլորած կ'երևար : || Կրցայ համբերել այս տեսարանին , որովհետեւ դժոխյին տանջանքներ կը կըէր սիրաս . աչքս մէկդի գարձուցի , և թափով մը խուցս վազեցի : || Վլ Տէր , ինչպէս անապատ , տիսուր և ահաւոր երեցաւ ինծի այն : Հոն ուրեմն , ես ինծի ըսի , պիտի ըլլայ միշտ իմ բնակաւթիւնս . հոն ուրեմն ցաւալի կեանք մը անցընելով պիտի սպասեմ կենացս դանդաղաքայլ վերջը տեսնալու : | Յաւիտենականն Վցտուած տարածերէ է երջանկութիւնը , հեղեղաբար տարածերէ զայն ամէն շնչաւորաց վրայ . և ես , ես միայն , առանց օգնականի , առանց բարեկամաց , առանց ամուսնոյ . . . || Վլ սոսկալի վիճակ :

|| յս տիսուր մտածութիւններով լըցուած , մոռցայ որ միխթարիչ էակ մը կայ , ինքզինքս ալ մոռցայ : | Նշու համար , կ'ըսէի ինքիրենս , կեանք շնորհուած է ինծի : | Նշու համար բնութիւնը՝ միայն առ իս անիրաւ է ու իսորմ մօր պէս կը նայի զիս : | Խառան

գութենէ զրկուած տղու մը պէս՝ աչքիս առջև կը տեսնամ մարդկային ազգատոհմին ճոխ ժառանգութիւնը, և ազահ երկինքը կը զլանայ ինծի իմբաժինս : Աէ չէ, աղաղակեցի վերջապէս կատաղութեամբ կրակ կտրած, քեզի համար երկրիս վրայ երջանկութիւն չկայ ամենւէին . մեռիր, թշուառ դու, մեռիր . բաւական երկայն ատեն պղծեցիր զերկիր քու ներկայութեամբդ . ուր էր թէ ողջ ողջ կը զքեզ անիկայ և քու ատելի անձիդ հետքը չթողուր : Ինմիտ մոլեգնութիւնս աստիճանաբար աւելնալով, ինքզինքս ջնջելու փափաքը տիրեց սրտիս մէջ, և բոլոր մտածութիւններս գրաւեց : Ա երջապէս միտքս դրի այրել միայնարանս, և մոխիր դառնալ այն ամէն բանին հետ՝ որ կրնար իմ յիշատակս թողուլ : Խուովեալ և զայրագին՝ դուրս դաշտը ելայ . կտոր մը ատեն մութին մէջ բնակարանիս մօտ թափաւեցայ . ակամայ խորին գոյիւններ նեղեալ սրտէս կ'ելլային, և զիս ալ կը վախցընէին գիշերային լրութե միջոց : Ա ի մոլեգնութեամբ դարձայ նորէն մոտայ բնակարանս, պոռալով . Ինիծեալ դու, բարոտ, անիծեալ դու : Աւ որովհետեւ կարծես թէ ամէն բան իմ կորստեանս ձեռնոտու պիտի ըլլար, Պիրամաֆան դղեկին աւերակներուն մէջէն արձագանդ մը որոշակի կրկնեց . Ինիծեալ դու : Կանկ առի սարսափած աշտարակին դրան առջև, և լեռը խել մը ետքը նուազ արձագանգով մը կը րկնեց . Ինիծեալ դու :

Ա ապտեր մը առի, և հաստատ միտքս դրած բնակարանիս կրակ տալու՝ ամենէն աւելի ցած խուցն իջայ, որթի ուռեր ու չոր ձիւղեր հետս առած : Այս խուցը բնակած էր քոյրս, և իր մահուընէն ետքը ալ չէի մտած հոն . իր թիկնաթոռը դեռ անանկ կեցած էր՝ ինչ դիրքով որ ես քոյրս վերջին անգամ անկէց վերուցեր էի . վախէս դող մը եկաւ վրաս տեսնալով խուցին մէջ իր քօղն ու իր զգեստուց մէկ քանի մասերը . այն յետին խօսքերն որ ինքը զուրցեր էր այս խուցին ելլէն առաջ

միտքս եկան . “ Ո՛եռնելէս ետքն ալ զքեզ երեսէ պիտի չթողում, կ'ըսէր ինծի . յիշէ որ քու տառապանացդ միջոցը ներկայ պիտի ըլլամ քեզի .. : Ա ապտերն որ ստոլին վրայ զրի, տեսայ ան խաչին ժապաւէնն, որ ինքը վզէն կը կախէր, և զօրն որ Ո՛ուրբ Գըրոց մասնաւոր մէկ երեսը դրեր էր : Ա որ տեսայ, սրբազն երկիւղով մը բըռնուած ետ ետ քաշուեցայ : Ո՛էկէն աչքերս բացուեցան ու նշմարեցի այն խորին անդունդն ուր գահավիժելու կը դիմէի . գողալով մօտեցայ Ո՛ուրբ Գըրքին, և Ո՛հաւասիկ այս է, աղաղակեցի, աշաւասիկ այս է այն օգնութիւնն որ ինքը ինծի խոստացաւ : Աւ երբոր խաչը գրքէն կը վերցընէի, կը քած գրուածք մը գտայ, զօր իմազնիւ քոյրս ինծի համար դրեր էր մէջը : Ա չքերս, որ ինչուան այն ատեն չորէին ցաւիս սաստկութեանը պատճառաւ, հեղեղի պէս սկսան արցունք թափել . բոլոր իմ մահաբեր դիտաւորութիւններս մէկէն 'ի մէկ անհետացան : Երկար ատեն սրտիս վրայ սխմած բըռնեցի այդ անգին նամակը՝ քանի որ գեռկարողութիւն չկար վրաս կարդալու զայն . և ծունկ չոքելով երկնային ողորմութիւնն հայցելու համար, բացի զայն, և հեծկլտալով կարդացի այս խօսքերն՝ որ յաւիտեան տպաւորուած պիտի մնան սրտիս մէջ . Աշբայր իմ, ոիչ առենէն պիտի երդում զնեղ . բայց երեսէ պիտի լցուն զնեղ : Արինտէն, ոոր իը յուսամ որ երդում, պիտի հսկէմ վրադ . պիտի աղալցի զնաւուած որ զօրունիւնն որայ ռեղի համբերադ ծուծէնաւունէնին ինանդու անցնէլու, ինչուան որ համի մաշընէլու զնեղ ուրիշ աշխարհին իը մէջ . ան առեն պիտի հարենամ սիրոյ մէծունիւնը ցուցընէլ ռեղի . ալ ոչ ինչ պիտի արգիւլէ զնու ռեղի մօտէնալու, և ոչ ինչ պիտի հարենայ, զնեղ զարել : “ Ի՞նչի իը լուղում այն պիտի խացն որ բոլոր ինանդու մէջ զնուած էր էրեր էմ . սուեղ իմ վշտերու մէջ մուտքարունիւնն ուստած է ինծի անիկայ, և իմ արցունքներուն վկայ՝ մայն այդ խացն ունիս : Հիշէ, երբ իը առանաս վայն, որ իմ վերնին իւզու ան եղած է՝ որ դու իսրենս

բարի որիստոնէի մը պէս ապրէլ և մւռնիլ։ Այրեցեալ նամակ . ոչ երբէք քովիչս պիտի հեռանայ . ինձի հետ մէկտեղ գերեզմանս պիտի մտնայ . անիկայ պիտի քանայ ինձի երկնից դռները , զորոնք յաւիտեան պիտի գոցէր առջևս իմ ոձիրս . Երբոր կարդացի լմբնցուցի զայն , մարելիք եկաւ վրաս կրածներուս բռնութենէն : Ի՞նպ մը տարածուեցաւ աչքիս վրայ , և քիչ մը ատեն թռան ինձմէ միանգամայն թշուառութեանցս յիշատակն և գոյութեանս զգացմունքը : Երբոր արթնցայ , գիշերը առաջ գացեր էր : Որչափ որ գաղափարներս կը պայծառանային , այնչափ աւելի խաղաղութեան անորոշ զգացմունք մը կը զգայի : Երիկուան անցած քաները երազ կ'երեային ինձի : Ի՞նչի շարժմունքս աչքերս երկինք վերցընէն եղաւ շնորհակալըլլալու համար իրեն՝ որ ամենէն աւելի մեծ թշուառութենէն պահեց զիս : Ոչ երբէք երկնից կամարը ինձի անանկ պայծառ ու անանկ գեղեցիկ երեցեր էր՝ ինչպէս աս ատեն . պատուհանիս առջև աստղ մը կը փայլէր . երկայն ատեն դիտեցի զայն անբացատրելի հաճութեամբ մը , շնորհակալըլլալով Ի՞ստուծոյ որ զանիկայ տեսնելու հաճոյքը դեռ կը շնորհէր ինձի , և գաղտնի միսիթարութիւն մը կը զբայի յիս մտածելով որ անոր ձառագայթներէն մէկն ալ Ի՞որոտին տիրուր ինուզը ցոլանալու սահմանուած էր :

Հանդարտ սրտով ելայ գացի իմսենեակս : Գիշերուան մնացած ժամանակն Յոթայ գիրքը կարդալով անցուցի , և այն սրբազնն եռանդն որ հոգոյս մէջ ազգեց անիկայ՝ բոլորովին ցրուեց տարաւ զիս պաշարող սեաւ գաղափարները : Ոչ երբէք ասանկ ահաւոր վայրկեաններու մէջ ինկած էի քանի որ քոյրս ողջ էր . բաւական էր ինձի դիտնալը թէ ինքը քովս է ու մէկէն կը խաղաղէի , և իր իմվրաս ունեցած սիրոյն մտածութիւնը միայն՝ բաւական էր միսիթարելու զիս ու խրախոյս տալու ինձի :

Ո՞վ գորովալիցդ օտարական , Ի՞ս-

տուած պահէ զքեզ որ ոչ երբէք բռնադատուիս միայնակ ապրելու . Իմքըրս , իմ ընկերս ալ հետս չէ , բայց երկինքը պիտի շնորհէ ինձի ոյժ քաջութեամբ կենացս հանդուրժելու համար . յուսամ որ պիտի շնորհէ ինձ զայն , որով հետեւ անկեղծ սրտով կը պաղատիմիրեն :

### Զինուրականը

Վանի տարուան էր քոյրդ երբոր կորսնցուցիր զինքը :

### Բարուր

Հազիւ քսանըհինգ տարուան կար . բայց իր վշտերուն պատճառաւան աւելի տարեց կ'երեար : Ուկատ և այն հիւանդութեամբն որ զինքը զրկեց 'ի կենաց՝ իր դէմքը աւրուած էր , բայց դեռ գեղեցիկ կրնար սեպուիլ առանց սուկալի գեղնութեան մը որ կը տգեղզըրնէր զինքը . մերձակայ մահուան պատկերքն էր այն , և ես չէի կրնար տեսնել զինքը առանց հեծելու :

### Զինուրականը

Ը ատ մատղաշ հասակի մէջ կորսընցուցիր ես զինքը :

### Բարուր

Իր տկար ու փափուկ կազմուածքը այնչափ ցաւերու չէր կրնար դիմանալ . ժամանակէ մը 'ի վեր կը տեսնէի որ անխորշելի էր իր մահը , և այն աստիճանի խեղչ էր իր վիճակը , որ բռնագատուած էի փափաքելու իր մահուանը : Իր օր օրուան վրայ թալկանալն ու իյնալը տեսնելով , աղէտալի ուրախութեամբ մը կը զգայի որ իր վիշտերուն վերջը կը մօտենար : Ի՞րգէն ամսէ մը 'ի վեր իր տկարութիւնն աւելցած էր . ստէպ մարելիքներն որ կու գային վրան՝ կը սպառնային իր կեանքը վերցընելու ժամէ ժամ : Երիկուն մը ( օգսստոսի սկիզբն էր ) անանկ ուժաթափ տեսայ

զինքը, որ չուզեցի քովկէն հեռանալ. իր թիկնաթոռին վրայ նստած էր, որով հետեւ քանի մը օրուընէ 'ի վեր չեր կրնար անկողին կենալ: Ես ալ իրեն քովը նստայ, և խորին մժութեան մէջ վերջին խօսակցութիւննիս ըրինք իրարու հետ: Ացունքներս չէին ուզեր ցամբիլ. ցաւագին նախագուշակ զգացմամբ մը այլայլած էի: “ Խնչու համար կու լսա, կ'ըսէր ինքը ինձի: Ինչու համար այսչափ կը տիրիս: մեռնելէս ետքն ալ զքել երեսէ պիտի չքողում, և քու տառապանացդ միջոցը ներկայ պիտի ըլլամքեզի „:

Վանի մը վայրկեան վերջը՝ իմացուց ինձի որ կը փափաքէր աշտարակէն դուրս փոխադրուիլ, և իր կաղնեաց անտառիկին մէջ ընել իր աղօթքները: Հոն կ'անցընէր ինքը ամառուան մեծ մասը: “ Ուզեմ, ըսաւ, երկինք նայելով մեռնիլ,,: Իսյց ես այնչափ մօտ չէի կարծեր իր մահուան վայրկեանը: Վրկիս մէջ առի զինքը որ տանիմքայց ինքը “ Ձեռք տուր ինձի միայն, ըսաւ. թերեւս դեռ ուժ ունենամքալու „: Լամաց կամաց տարի զինքը ինչուան կաղնիներուն մէջ. բարձ մը ձեւացուցի իրեն այն չոր տերեւներովն՝ որ ինքն իսկ ժողվեր էր հոն, և քօղով մը ծածկելով զինքը՝ գիշերուան խոնաւութենէն պաշտպանելու համար, քովը նստեցայ. սակայն ինքը ուզեց մինակ մնալ իր յետին խոկմանը միջոց: Հեռացայ անկից, բայց առանց աշքս վրայէն վերցընելու: Կը տեսնէի որ քօղը երբեմն երբեմն կը վերնար, և իր սպիտակ ձեռքերը դէպ 'ի երկինք կ'ուղղուէին: Խնտառիկը մօտեցած ատենս՝ ջուր ուզեց ինձմէ. իր կթզայովն որ բերի զայն, շրթունքը մերձեցուց, բայց չկրցաւ խմել: “ Կը զգամոր վախճանս հասեր է, ըսաւ ինձի զլուխը դարձրնելով. ծարաւս քիչ ատենէն բոլորովին պիտի անցնի: Բռնէ զիս, եղբայր իմ. օգնէ քրոջդ այս ցանկացեալ, բայց ահաւոր անցքը անցնելու միջոց: Բռնէ զիս, հոգեվարաց աղօթքն ըսէ վրաս,,: Կսոնք եղան իր յետին խօսքերն առ իս:

Վլուխը գրկիս վրայ կոթնցուցի . և հոգեվարաց աղօթքն ըսի . “ ( ) ուտ 'ի յաւիտենականութիւն, կը զուրցէի իրեն, սիրելի քոյրս . ազատէ այս կեանքէս . ձգէ զիակդ ձեռքերուս մէջ,, իրեք ժամուան չափ ասանկ բռնեցի զինքը բնութեան վերջին կոռուոյն ժամանակը . վերջապէս իր կենաց լցու հեղաբար մարեցաւ, և իր հոգին առանց բռնութեան բաժանեցաւ երկրէս :

Իորոտը այս պատմութեան վերջն որ հասաւ, ձեռքերովը ծածկեց երեսը. Ճանապարհորդը ցաւէն ձայն չէր կրնար հանել: Ա այրկեան մը լսութենէ ետքը՝ Իորոտն ոտքի վրայ ելաւ. “ ( ) տարական դու, ըսաւ, երբոր տըլիրութիւնը կամվհատութիւնը գրաւեն զքեզ, Կոսդա քաղաքին մենացեան յիշէ . ասանկով անօգուտ ըլլար քու առ նա ըրած այցելութիւնդ,,:

Ուկտեղ գացին զէպ 'ի պարտիզին դուռը: Երբոր զինուորականը դուրս պիտի ելլար, աջ ձեռքը ձեռնոցը դնելով՝ “ Իու ոչ երբէք մարդու մը ձեռքը սիմեր ես, ըսաւ Իորոտին . այս չնորհքն ըրէ ինձի ու սիմէ ձեռքս, այնպիսի բարեկամի մը ձեռքը՝ որուն գութը սաստիկ կը շարժի քու վիճակիդ վրայ,,: Իորոտը քանի մը քայլ ետև քաշուեցաւ տեսակ մը վախով, և աչքերն ու ձեռքերը երկինք բարձրացընելով՝ “ Կստուած բարութեան, աղաղակեց, լի ըրէ քու օրհնութիւններովդ այդ գորովագութ մարդը,,:

“ Ուրեմն ուրիշ չնորհք մը ըրէ ինձի, կը կնեց Ճանապարհորդը: Իհաւասիկ ես կ'երթամ. թերեւս իսիստ երկար ժամանակ զիրար չտեսնանք . չենք կրնար արդեօք հարկաւոր զգուշութիւններն ընելով՝ երբեմն իրարութուղթ զրել. այսպիսի հաղորդակցութիւն մը կրնայ քեզի սփոփանք մը ըլլալ, և ինձի ալ մեծապէս ախորժելի կ'ըլլայ,,: Իորոտը մտածեց քիչ մը ատեն. յետոյ ըսաւ. “ Խնչու համար ջանամ խարել զիս: Ես ուրիշ ընկերութիւն պէտք չեւնենամ” բաց 'ի ինձմէ, ուրիշ բա-

թեկամայետք չեւ ունենամ՝ բաց 'ի լուսուժմէ . 'ի նմա զիրար տեսնանք : Ե՞րեւ խաղաղութեամբ , բարեսիրտ օտարական , երջանիկ եղիր . . . . Ունին մշանջենաւոր հրաժեշտի առքեզ , Շանապարհորդը գուրս ելաւ . Բորտը գոցեց գուռն ու փակը դրաւ :

ՔՍԱՎ. ՏԷ ՄԷՍԴՐԸ

## ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Յանոսի կամարը :

Աեպտիմոս Աեւերոս հռոմէական կայսը , որ Կրիստոսի 193 թուականին ընտրուած է 'ի կայսրութիւն և մեռած 211 տարւոյն , ուրիշ խել մը նախորդ կայսերաց օրինակին հետեւ լով՝ կը ջանար միջակ աստիճանի ժողովուրդն և ռամիկը իրեն շահելու , և այս դիտմամբ շինել տուաւ նաև Յանոսի համար ըսուած շենքը Հռոմայ Ա Ելապրոյ հովտին մէջ՝ նոյն տեղույն սեղանաւորաց և վաճառականաց դիւրութեանն համար : Որովհետեւ սովորաբար 'ի Հռոմ գործողութիւնները հասարակաց հրապարակներու մէջ կը տեսնուեին , անոր համար այս տեսակ շենքերն՝ որ վաճառականաց իրեւ ժողվուելու տեղ և իրեւ ապաստանարան կը ծառայէին , բազմաթիւ էին քաղաքին մէջ :

Քառակուսի ձեռվ է այս յիշատակարանը . իւրաքանչիւր երեսը ձեւացած է բարձր կամարով մը ու երկու կողմնական որմովք , որոնք կը հանգչին հողուն մէջ խորունկ տնկուած խարսխի մը վըրայ : Ինդ մէջ խարսխին և շենքին գագաթին վրայէ վրայ երկու կարգ խորշեր բացուած էին , և խոյակով մը վարինները վերիններէն կը բաժնուեին : Այսօրուան օրս սիւներուն հազիւ թէ հետքը կը տեսնուի . ուրիշ մասերը ընդհանրագէս բաւական աղէկ պահուած էն : Աեպտիմոսի Աեւերոսի դարուն գեղարուեստք ինկած էին Հռոմայ մէջ :

'ի վերայ այսր ամենայնի Յանոսի կամարին տեսքը վեհ է ու հաճոյական . սիւներն ու խորշերուն զարդերը միայն պակասաւոր էին :

Ուհապէտ այս յիշատակարանը , որ թէ յաղթական կամարի և թէ մահարձանի կը նմանի , համար կամ պամար Քառականի կոչուած է , բայց ըստոյգ չիմացուիր թէ արդեօք ինչ պատճառաւ այս անունն առեր է՝ երբոր մըտածենք թէ ինչ բանի կը ծառայէր : Խտալիոյ թագաւորաց հնագոյնը այնպիսի ստորոգելիք մը չունէր՝ որովհաճառականաց հետ վերաբերութիւն մը ունենար : Երկդիմին , կամ քառադիմին Յանոս պատերազմի կամ խաղաղութեան աստուածն էր , որովհետեւ իր տաճարը պատերազմ սկսածին պէս կը բացուէր և երբ լմբնար՝ կը գոցուէր . էրնակ աստուած դրանց և ճամբաներու , աստուած օրուան , տարւոյ , աստուած եղանակաց . բայց ոչ երբէք առեր էր Հերմեսի՝ վաճառականութեաստուծոյն ձեռքէն անոր պաշտօնը : Խրացընէ շատ տաճարներ կանգնուած էին իրեն 'ի Հռոմ՝ Քառականի Յանուանուամբ . բայց անոնց մէջ իրեւ եղանակաց աստուած կը պաշտէին զինքը , և այս տաճարաց ամէնն ալ չօրս երեսով էին , որոնց իւրաքանչիւրը դուռ մը ու երբէք պատուհան ունէր : Խրաքանչիւր երեսին դուռը եղանակաց մէկուն խորհրդական պատկերը կը ներկայացընէր , և իւրաքանչիւր պատուհան ալ նոյն եղանակին երբէք ամիսներէն մէկուն պատկերը : Ինոր համար աւելի հաւանական է կարծելը թէ որովհետեւ 'ի Հռոմ տեղ տեղ փողոցներու և նոյն իսկ հրապարակներու մէջ յաղթական կամարի նման բարձր կամարներ կը գտնուեին , որոնց տակէն կ'անցնէր հասարակաց ճամբան , և որոնք էանուս կը կոչուեին , թէրեւս այս յիշատակարանին Քառականի անուամբ կոչուած ըլլալը ոչ եթէ եղանակաց աստուծոյն նուիրուած ըլլալուն համար էր , այլ չօրս էանուսով կամ կամարով ձեւացած ըլլալուն համար :